

Ե. ՓԱՐԻԶԵԱՆ ԱՄՍՈԳԻԿԻՐ

ԳԱԼՈՒՍ ԹԱԳՈՒԷՇԽՈՅ ԱՆԳԼԻԱ Ի ՓԱՐԻԶ :

Ամսոյս մեջ պատահած պատերազմական մեծ գործողութիւնն եղաւ Զեռնայա գետին վրայի կոփուր, որով Մուսք դաշնակից զօրաց վրայ յանկարձական յարձակում մը ընելէն ետեւ ստիպուե-

ցան ետ քաշուելու, օգոստոսի 16ին : Խոկ խաղաղական եւ նշանաւոր դիպուածներուն զիսաւորն էր՝ Անգղիոյ վեհափառ բազոււոյն Փարիզ զալն օգոստոսի 18ին, ու տասը օր կենալը : Եւրո-



Արքայութիւն Թագուհի Անգղիոյ :

պայի ու՝ կես՝ մըն ալ՝ արեւելքի լրազիրները այս երկու՝ զործողութեանց վրայ երկայն երկայն տեղեկութիւններ տուին՝ զանազան լիսորնրդածու-

թիւններով հանդերձ . մենք բաւական համարինք երկրորդին վրայ միայն այս ըստ թէ Գաղղիոյ և Անգղիոյ պատերազմական դաշնակցութիւնը ա-

սով շատ աւելի ամբցաւ ու հաստատուեցաւ անկարծելի կերպով :

Այն տասը օրն որ կեցաւ ի Գաղղիա Վիկտորիա թագուհին՝ մեյմելի մեծամեծ ու մեծածախ և լիբափ թագաւորապահէլ հանդէսներով անցան : Անոնք տեսնող քաղաքագէտ մարզը չէր կրնար մոռնալ թէ լիսուն տարի առաջ ինչ անհաշտելի քշնամուրին կար այս երկու ազգաց մէջ, մանաւանդ թէ առկեց երկու իրեք տարի առաջ ինչ սարսափ էր որ տիրերը՝ էր Անգլիացւոց սիրտը, իբր թէ Գաղղիացիք Անգլիան պիտի կրիսեն . լետոյ՝ բնական կերպով մը կրդառնար կրմտածէր թէ ուրեմն աշխարհիս երեսը քշնամուրին մը չկայ (ու պէտք չէ ալ ըլլայ) որ ժամանակ անցնելով և զանազան

ԱՐԵՎԱԹՈՒԹՅՈՒՆ

պարագաներ մէջ իյնալով՝ չվերցուի . բայց ասոր
համար հարկ է որ երկու կողմին առջևուն ալ զերա-
գոյն օգուտ մը գտնուի իրենց հաշտութեննեն ու
միաբանութեննեն, ինչպէս ահա Գաղղիացւոց ու
Անգղիացւոց դիտածն է՝ Երոպայի հաւասարա-
կշուրիթինը՝ և անովիրենց ապահովութիւնը պահ-
պանել :

Թագուհեղին Տիեզերական Արուեստահանդէսը
տիսնելու գնացած օքք՝ Փյուն անունով տպագրա-
պետը անոր առջև տպեց ամենազեղեցիկ տպա-
գրութեամբ մեկ ոտանաւոր մը որ Պարբեկմի
բանաստեղծին շարադրածն էր : Արժան կընամա-
րինք անոր մեկ հայերէն բարգմանուրիւնը հոս
հրատարակել :

A SA MAJESTÉ

LA REINE VICTORIA.

Ի դեշխոյից ունի իմաստուն և չըքնադ
Այն ինչ երբեմն ընու փայր տամուկ առներ անց,
Զի մի շրոյն շիրք ածցեն ուտիցըն զըմբադ
Ասպետ ըգգօն զամդանն յերկիր տարածեաց :
Այսպէս անա , Վիլսորիա վինափառ ,
Արժանառորն անձնին եւ թեզ Գառղիա
Ըգմիծարանն իբր ըգրենրուշ ինչ պատսառ
Սրբուն . նոյ ոսիւր ք նըրձուազին եւ պանծայ :
Եցէ երբէք դեշխոյ եւեալ յիւր երկրեն
Ուս սէր այսրան ազգը եւ ավինք ճօնեցին .
Մաղկանցդ ի նոյն գոր բխուր դաստակը ծաւալէն
Գրօշուցդ ի տես որուլք ծածկի քո ուղին
Ո՞չ կարծիցես , իեղուաց խրտիքըն ի բացէ ,
Թէ չեւ եւեր դու յեւապսակ աշխարհէկ .
Մերն եղիսան պարտ անա թեզ բաց է ,
Իբր ի Վինուր դու զոյ շրնեւս կենսաւելու :

Ո՞վ Անգլիոյ վկանակառ. Թագուհի ,
Ի տառս ոսկի զրոշմեցի օրս յարակայ
Յերկուց ազգացը մշտընչեան տուժարի .
Այժմէն աշխարհ ակընկառուց ի մեջ կայ :
Ոչ, ոչ զատ դու ի կիոչ կամակ հաձոյից ,
Ոչ զի գրքրգունքս տաճարին Տիրամօր
Քերցես ի կշիռ ընտ Պողոսեան զըմբէրից,
Ոչ ըգ՛տէնէնր-Սրբիր կրպակօր բխարաւոր
Ընդ քաղաքին Մատաթնկոց կըշոյիցես,
Կամ քէ գրինինչ ընդ խեղ մարտկաց Օքեւան .
Այլ զի խորհուրդ ազգաց վկանէն յարտնիցես
Զանյոյծ ուխտին որով գովիմք անքաման ,
Եւ Գաղղիոյ ևս Անգլիոյ տաս իրան
Զի մեռս ի մեռքս խառնեցյեն կարողին ,
Խաղաղուրեան գործել զաշխարհն սայան
Կամ քէ ի մարտ գոռալ ընդդիմ ոսլսին :

Un jour, comme une reine, aussi belle que sage,
Était prête à franchir un humide passage,
Sous ses pieds menacés par quelques gouttes d'eau
Un courtois gentilhomme étendit son manteau.
Noble Victoria ! c'est d'après ce modèle
Que la France, aujourd'hui, digne de vous et d'elle,
A, pour vous recevoir avec un juste orgueil,
Comme un moelleux tapis déroulé son accueil.
Jamais de ses États Souveraine sortie
N'émut chez des voisins autant de sympathie :
Aux fleurs que devant vous effeuillent tant de mains,
Aux dômes de drapeaux tendus sur vos chemins,
Vous pourriez croire, à part nos divers idiomes,
N'avoir pas jusqu'ici quitté vos trois royaumes ;
Nos respects ont suivi votre royal essor ;
L'Élysée est à vous ; vous êtes à Windsor.
O Reine d'Angleterre ! en nos doubles annales,
Ce jour sera marqué de lettres capitales ;
Le monde en ce moment tourne sur nous les yeux.
Si Votre Majesté se montre sous nos cieux,
Ce n'est pas pour flatter un caprice de femme,
Pour comparer Saint-Paul aux tours de Notre-Dame,
Pour voir si Regent-Street, constellé de bazars,
Ou rayonne ou pâlit devant nos boulevards,
Pour mesurer Greenwich auprès des Invalides ;
Mais avec des pensers plus vastes, plus solides,
Pour signaler au monde un notoire argument
Du pacte qui nous lie indissolublement,
Pour personnifier la France et l'Angleterre
Entrelaçant leurs mains pour la paix ou la guerre.